

Ե՞րբ պետք է կատարեմ COVID-19-ի քննութիւն



Ե՞րբ պետք է կատարեմ COVID-19-ի քննութիւն

- COVID-19-ի ախտանշաններ ունիք
- Ծանր հիւանդութեան աւելի մեծ վտանգի ենթակայ էք եւ COVID-19 ունեցող անձի մը հետ վերջերս շփում ունեցած էք
- Ընտանեկան շփում ունիք կամ, բարձր կամ միջակ վտանգաւոր շփում ունեցած էք COVID-19 ունեցող անձի մը հետ



Ո՞վ աւելի մեծ վտանգի ենթակայ է ծանր հիւանդութեան

- 60 տարեկան եւ աւելի մեծ մարդիկ
- Յղի կիներ
- Ապոքիհիմի, Թորրըս Նեղուց Կղզիի եւ Խաղաղական Կղզիներու բնակիչներ (35 տարեկանէն սկսեալ եւ աւելի մեծ)
- Գիրութիւն, շաքարախտ, լուրջ սրտանօթային հիւանդութիւն, թոքի երկարատեւ հիւանդութիւն (ներառեալ ծանր շնչարգելութիւն - ասթմա - որը վերջին 12 ամիսներու ընթացքին պահանջած է հիւանդանոց պառկիլ), ծանր երկարատեւ լեարդի կամ երիկամունքի հիւանդութիւն, ընթացիկ քաղցկեղ կամ տկար ախտամերժութիւն ունեցող մարդիկ
- Հաշմանդամութիւն ունեցող որոշ մարդիկ, ներառեալ անոնք որոնք իրենց թոքերուն, սրտին կամ ախտամերժ դրութեան ազդող հաշմանդամութիւն մը ունին
- Տարեցներու խնամքի եւ հաշմանդամութեան խնամքի հաստատութիւններու բնակիչներ
- 18 տաեկան եւ աւելի մեծ տարիքի մարդիկ որոնք պատուաստուած չեն


Ի՞նչ COVID-19-ի քննութիւն պետք է կատարեմ

Երկու տարբեր քննութիւններ գոյութիւն ունին ստուգելու համար թէ դուք COVID-19 ունիք: **Արագ հակաթոյն քննութիւն (RAT)** մը որ դուք ձեզի կրնաք կատարել, եւ **PCR** (թթի եւ կոկորդի քերութ) **քննութիւն**՝ քննութեան բուժարանի մը մէջ



- **Եթէ ծանր հիւանդութեան վտանգի ենթակայ էք** պետք է **PCR քննութիւն մը** կատարէք: Եթէ չէք կրնար PCR քննութեան արդիւնքը շուտով ստանալ, մինչ PCR-ի քննութեան արդիւնքին կը սպասէք արագ հակաթոյն քննութիւն մը կատարեցէք (եթէ ունիք):
- Եթէ ծանր հիւանդութեան վտանգի ենթակայ չէք, արագ հակաթոյն քննութիւն մը կատարեցէք, բացի եթէ ձեր բժիշկը ըսէ թէ պետք է PCR քննութիւն կատարէք:

Ի՞նչ կրնամ ընել եթէ COVID-19-ի քննութեան դրական արդիւնք ստանամ



- Եթէ PCR քննութեան դրական արդիւնք ստանաք, եթէ նոյնիսկ ախտանշաններ չունիք, դուք COVID-19 ունիք: Պէտք է հետեւիք [COVID-19-ի քննութեան դրական արդիւնքի խորհուրդներուն](#) եւ [COVID-19-ի տան մէջ ապահով կառավարման խորհուրդներուն](#):
- Եթէ արագ հակաթոյն քննութեան դրական արդիւնք ստանաք, [արդիւնքը արձանագրեցէք Service NSW-ին](#) եւ հետեւեցէք [COVID-19-ի տան մէջ ապահով կառավարման խորհուրդներուն](#):

Եթէ որեւէ առողջական մտահոգութիւններ ունիք եւ լեզուական աջակցութեան կարիքը ունիք, հեռաձայնեցէք **TIS 131 450** հեռախօսահամարին եւ խնդրեցէք՝ Health Direct **1800 022 222** հեռախօսահամարով: